

Ամեկանի ամփս այնտեղ կերպակրութին : Զաշիւ կը լլայ թէ
ընդ ամենը 21,400 հոգիի չափ գործաւոր կը դրա-
նութին , որոնք աշխատելու կարողութիւն ունին ,
քայլ հիմակու հիմայ գործ չկայ . Տիսուր խորհրդա-
ծութիւններ կը սերկայանան մարդուս մտքին մէջ ,
երբոր կը մտածէ թէ այս անգործ ինելք անձինքը
ի՞նչպէս պիտի անցնեն ձմեռ :

Այսերս եղբայրսիրական փառաւոր հացկերպայթ մի
տրուեցաւ Անդղիոյ Անտէրլէնտ քաղաքը դաղիացի
և անգղիացի պատերազմական նաւուց նաւաստիա-
ցը : Եյս բարեպատեհ առօթիւ ջերմնուանդ ու բերկ-
րալի ցայցեր եղան 'ի նպաստ դաշնակցութեան
Գաղղիոյ ու Անդղիոյ տէրութեանց , և ուրախութե-
աղաղակներով զինիներ խմուեցան 'ի կենդանութի-
Անդղիոյ թագուհւոյն . Գաղղիացւոց կայսեր և կայս-
րուհւոյն : Բոլոր քաղաքը տօնախմբութեան մէ ջ-
կըգտնուէր այս եղայրսիրական հացկերութիւն օրը:

U.S. POSTAGE

Կոստանդնուպօլիսոյ ամենապատիւ սրբազն Պատրիարքը , խորհրդակցութեամբ կրօնական և Քաղաքական ժողովոց , հարկ համարեցաւ կոնդակ մի հրատարակել զգուշացնելու համար իւր հոգ ևոր հօտը . այսինքն մասրբաստանի հայազգի բարեպաշտ ժողովուրդը , այն ամեն հայերէն լրազիրներէն ու բանասիրական թերթերէն . որոնք կամ իրենց փիրքը հագեցնելու համար , կամ շահամոլութեամբ , ամեն տեսակ սուստ , անհիմն և խայտառակ լուրեր կը հրատարակեն առանց խոհքի , թէ աշխարհականաց և թէ եկեղեցականաց դէմ:

Այս պատկառելի կոնդակաւ սրբազան Պատրիարք
Հայոց թագիս կը պատուիրէ որ բարեպաշտ ժողովուրդը ը-
չկարդայ մանաւանդ այս հայերէն թերթերը, որոնք
ոչ միայն բարոյականութեան և բարի վարուց գէմ
թունալից յօդուածներ կը թարգմանեն և կը հրատա-
րակեն, այլև քրիստոնէական սուրբ հաւատքը և
լրւաւորչական սուրբ կրօնին հիմունքը տապալել լու
նպատակաւ, կը յանդգնին Գաղղիոյ մէջ անգամ դա-
տապարտեալ գիրերը թարգմանել և հրատարակել
ի դայթակողութիւն քարեմիտ ժողովրդեան:

Յիշեւ պատրիարքական արժանայագրդ կոնդակը
կ. Պօլսայ ամեն եկեղեցիները կարդացուելէ եաւ,
Թուրքաստանի քոլոր Հայաբնակ զաւոներն ևս յաւ-
ղարկուեցան . և անցեալ կիրակի օրը՝ մեր առաջ-
նորդական փօխանորդ գերապատիւ տէր Յահորոս
վարդապետը սուրբ Ամեփաննոս եկեղեցւոյն մէջ
կարդաց դայն 'ի լուր լըն հանուր ժողովրդեան :

Այս կոնդակը ամենահարեւոր գրուած մի ըլլալով՝
Հարկ համարեցինք ներկայ թուոյս բանասիրականին
մէջ հրատարակել զայն 'ի տեղեկութիւն և 'ի շի-
նութիւն մեր հեռաւոր ընթեցողաց :

քի վրայ աեւլեկութիւն ունենալու Արօնական աստութիւններ ընկը որովք սխաներով և ամրագութիւններով շատ մը թերթեր լցուեցան : Եկեղեցականները պարսաւելին պատրիարքութեան դէմ ասարքեղ մոտան : Ապաքէն Հոյաւատնեաց Եկեղեցոյ կտէրը իբրև մարդ ինքինքը երքեք անոյխալ ձանչցած չէ, ինչպէս և սրբազն Պօղս Առաքեալ մեղասորաց զբուխ ինքդինքը կընանչնար . ուստի եկեղեցականները իրենց գէմ եռած հրատարակութիւններուն մինչև անդամ անթի դարառութիւններուն համբերել 'ի Քրիստոսէ Տես լրմէ սովորած են . բայց Քրիստոսի Եկեղեցւոյ Հաւ անախաւ ըլլալով Եկեղեցոյ պաշտօնէից անհրու զի պարտքն է ախոյեան կանդիլ մշտարք բողոքութեամբք :

բովին այսպիսի հրատարակչաց վասիաքը
ու է, որ նոր դան մը ըսած գանուելը և սինլիքոր
զրուածներու կարեռորոթիւնն մը տալով ժողովրդեան
հետարրորոթիւնը շարժել և անով ստակ վաստըկիլ է
ժողովրդեան գոյթակցութեան առւճիւքը, ուստի այս
սիսի խմբագիրները յայտնաբես վեսասակար են ազգին
և սուրբ Եկեղեցւոյ և չեն անոնք ո՛չ Հայ և ո՛չ Քրիս-
տոնեայ . վասնդի հայութեան և քրիստոնէութեան նա-
խաստինքն են : Մինչդեռ Եկեղեցականին Եկեղեցակա-
նութեան օրէնքը պաշտպանելը մոլեռանդութիւնն կան-
ուանեն՝ իրենք ուրիշ բան չեն բայց եթէ անուադ և

— Առշալուտայ նախընթաց թուոյն մէջ գրած էինք.
“Յօւէպէտե քսան օր կայ որ դաւառական երկրորդ
բահանցը Հասաւ, բայց գծ բաղդաբար մինչև ցայս-
ո հարկաւոր եղած տնօրէնութիւնները՝ ի զործ
դրուեցան երեսփոխանական ժողովը Հաստատելու
ամար : Եղային զործոց այժման ցաւալի վիճա-
կն մէջ յիշեալ ժողովոյն փութով Հաստատուիլը

ստ հարկաւոր կրհամարիմք . վասնդի կրնայ օրինաւ .
որ որոշում տալ որ և է ազգային կարեոր խնդրոց
ը , և անկարգութիւնները անշետ ընել”:

Վիճակիս առաջնորդական փոխանորդ Զիլինկիր-
ան գերազատիւ Յակորոս վարդապետը այս յօդ-
ածը կարդալով և առ մեզ ուղղեալ .յատուկ հա-
յուկաւ մը մեր գրածներուն իրաւունք առաջ ետե-
ցապէս կը ցաւելու .

“Ասկէ յառաջ նուսասս քանի քանի անդամ թա-
անձեր էի մեր անհապատիւ սրբազն Հայրը այս
ասին . որպէսողի Ասհմանաբութեան երկրորդ ար-
օրէնտաթիւնը օր յառաջ փութացնելով, թէ Խա-
սկան խորհրդուն բեռը թեթևայ և թէ բոլոր
զգացին զորեոց բարեւոք կարդագրութեան և հաս-
տութեան պարիստ ամրութեան ըլլայ . Եւ արդ
միսէ մը ՚ի վերէ , որ միւնայն մեր փափաքած
կրորդ Հրահմանը քաղաքս հասած է և դժբաղ-
աբար անզարծագրելի կըմայ . . . Այս այս երեք
նդամէ որՕդնական ժողովը անդամները յառաջ-
որդարան կըհրաւիրեմք , և ցաւօք սրաի կըսեմ թէ
թիւ երեք անդամները իբրև անզայ՝ այս մասին
նտարբեր կըդանուին իրենց պարտաւորութեան :

“ Ակցեալները , ուժանց մեծապատիւ երկելեաց մի-
լոյաւ յորդոր ալ նուիրեցի (թերեւս պատասխանա-
ուութենէ ազատ մնալու համար) , բայց գեռ կը-
անդադալին զալ նիստ ընելու Ուստի այս երկու երեք
ու թէ և անձամբ հիւանդ , այլ պարտ համարեցի
անուցանել և ձեր պատուականութեան , որ ՚իսէր
զդին բարեհաջիկ սիրայորդոր լինել արժանա-
սրդ անդամոց (Օգնական ժողովզյն յորոց կախում
՚սի գործադրութիւնն յիշեալ հրահանգին”:

Ղեմք կրնար ուրանալ հոգեռը հովիտ մը դըժ-
ար կացութիւնը , յորդամ իսր բանաւոր հօտը
ոկապանակութեան և տարածայնութեան մէջ կըդա-
տի . քանզի առանց միաբանական սիրոյ անկարելի
ազգակին Այսմանադրութեան տնօրէնութեանց
ործադրութիւնը , ուր որ ըլլայ : Ա ասնորոյ խո-
սկան հոգեռը հովիտ մը հոգ տանելու է որ երկ-
առակութեան հուրը մարէ մինչդեռ տակաւին մոխ-
ուներքե է . վասնզի արծարծելէ ետե դմուարին
ըլլայ զանի մարելու :

‘**Յայտնի** է ամենուն . [թէ Խզմիրի երևելիները ըստ
ծի մասին վշացածեն որ իրենց առաջնորդական
ուսանողը ընդհանուր ժողով չուզեց զումարի լու
մասին շինութեան խաչկալին , երբոր իրենք
նկրեցին և ամենապատիւ սրբագան Պատոհառ

այլքերնիս ալ յատուկ պատուեր յուղարկեց այս
ումարման համար : Թաղական խորհուրդը այն
ժամանակը չուզեց իսր բեսը թեթեցնել , և հիմա
որ թեթեցնել կուղէ , ազգայնոց կազմանէ ալ յօ-
ւարամտութիւն շտեսնուիր գծբաղդաբար :

Իրաց այս ցաւալի վիճակը մեր առաջնորդական տիխանորդին պարտաւորութիւնը և ջանքը շատ կը գծուարացընէ : Այսու ամենայնիւ կը յուսամք թէ որ հայրական յորդորանօքը և իւր խոհական ազգու րատաներովը , նմանապէս ազգասիրական՝ զործակա ութեամբ մեծապատիւ երեկլեաց , վերջապէս պիտի աջողի համաձայնութիւնը , որչափ որ կարելի է , երաշաստատել Դպիրի Հայոց մէջ և գաւառական րիբորդ Հարահանդը ՚ի զործ դնել՝ ազգային երես ուխանական ժողովը կազմելու համար :

Վեր ընթերցողները յիշեալ Հրահանգին օրին
ակը պիտի տեսնեն լրակը բանասիրականին մէջ։
Այս Հրահանգին զործագրութեան վրայօք հե-
եալ պաշտօնական տեղեկութիւններն ես յու-
սրկուած են . որոց վերայ մեր զմիւնացի ընթեր-
ողաց ուշագրութիւնը կրչաւ իրեմք .

1. Հիւստատարանաց մէջթարք մ'անութեան՝ կամ
բիշ պաշտօնիւ դանութեզ աղդայինք՝ եթէ բնիկ
ոմանեան հպատակ են, օսաք աէրութեան հպատակ
են համարուիր. ուսափ ասոնք ալ անխնտիր կրնան
հասնակցիւ ընտրութեանց այն ամեն իրաւունքնե-
տն. զորս ուրիշ աղդայինները կըվայելեն Ասէ-
անապառութեան շնորհեան :

2. Խակ օտար տէրութեան շնորհի ը :

Եպատակ գտնուող
զդայի նք, ըստ Ավահմանադրութեան, չեն կրնար
թեսփոխանութեան ընտրող և ընտրելի ըլլալու。
յինպէս և ոչ Քաջաքական ժողովոյ անդամ ըլլա-
լու : Այսու ամենայնին օտար տէրութեանց հպա-
տակները՝ բաց ՚ի Երեսփոխանութեան և Քաղաքա-
նան ժողովոյ պաշտօններէն, ուրիշ ազգային պաշ-
տօններու մէջ կը ընտրեան ընդունուէլ :

Հնդկաստանի Շալա կզբույն Առևրբայա քաղաքէն
երկայ տարւոյս (Օդուտոսի 26 ամսաթուով), հետեւ
ալը կըգրեն մեղ:

Վյս յօդուածէն կըտեմնուի , որ Հնդկաբնակոյց ևս զզուանք պատճառած են լրսպրաց մէջի թկար գրուածները և վիճաբանութիւնները 'ի մասն առաջին Առհմանառութեան և հեղափառական

նաև արժ էք շունին: Ճանչցուցեք նաև, որ այդ տեսակ աներ հրատարակովները իրենց մոլի կրթւքը գինովցած բրդիկներ են, և այնչափ շահաբնդիք են, որ կըխառապին նաև իրենց դրաւածներուն կրօնականներէն բարդրուելու արգիլուկը. որպէսզի ժողովրդեան հետա-

բրբութիւնը շարժեն և աւելի ստակ վաստղելին ։
Հերթեցէք նաև զանոնք , որ զանապան անխռչեմ
բուածներով չլնել երեակացածնին կը քակեն , որ
դաշտապան հաւատոց կարծելով ինքը վիճակին՝ հաւատքն
և Եկեղեցին լրենց կրից խաղալիկ ընել կը ջանան .
Դաստիցէք ժողովուրդը որ զգուշանայ ու կարեորու-
թիւն շաայ ոյն տեսակ զրուածոց , և եթէ հնար է ըը-
աւ . շկարդայ . հասպա այնպիսի գլրբեր կարդան՝ որոնք
ունենց հոգւոյն օգտակար և մուաց հրահանգիչ են , պատճ

արդյական ընտիր խրատներ պարունակեն . այսինքն՝
նուռ, ողջախոհ անձանց գործքերը, և այն լրագիր-
երը կարդան, որոնց մէջի լուրերը հասուն քննու-
ետիք, ընտրանաւ զրուած են . և խմբագիրները մարդ-
ութեան և սուրբ կրօնից հաւատարիմ բարեկամները
լալով՝ ո՞չ սուրբ կրօնքը և ո՞չ ազգօգուտ Աշհմանա-
րութիւնը կը չարչարեն . և միանգտնայն ազօթր ըրէք
յնափսի մոլորսամտներուն ուղղութեանը համար :

Աղջ լերուք ի Տէր զօրացնալ։
Գրեցաւ ՚ի Պատրիարքարանի Հոյոց ՚ի Ա. Պոլիս,
յամի Տեսուն 1864, և ՚ի Սիստաեմբեր ամսոյ 22։

Պ — Պալապանեան տէր Յակոբը՝ իւր կատարեալ
զզջումը յատուկ աղերսադրով մի տո ամենասպատիւ
սրբազն Պատրիարք Հայրն յուղարկած ըլլալով
շնորհիւ քաղաքիս ազգային երեելի անձի մը , Եռ-
բին Արքազնութիւնը՝ իւր հայրական գթութեամբը՝
հաճեցաւ թոյլ տալ որ յիշեալ քահանայն փիլանը
վրան առնելով՝ սուրբ եկեղեցւոյն դասը կայնի ա-
ռանց առայժմ մասնակից ըլլալու ժամելութեանց
ազգ առնելով միանդամայն թէ տէր Յակոբը գու-
տաստանի ներքեւ կը պանուի և թէ Կ . Պօլոսյ Խրօ-
նական պատիառելի ժողովը անոր գտուը տեսնելու
և քննելու վերայ է . ուստի՝ յետ ոյսորիկ ի՞նչ
զշիռ որ կը արուի , պիտի իմացընէ :

Խնդրեմ ձեր ազդասէր լրագրոյն մէկ էջին մէջ
սա հետեւալ ազգային տեղեկութեան անկիւն մի
շնորհէք, որ ՚ի սուբր Օնունդ պատահած դէպքին
շամառունկարագրութիւնն է:

Վանի որ ներկայ դարսու մէջ աղջային պատռաշ
կան լրակիքը յամենայն ճամպատաստ են աղջային
տմնայիտին իրաւունքը անգամ՝ պաշտպանելու,
խոչեմութիւն չէ ուրեմն որի իցէ պատահեալ աղջային
գէպք մը կամ զըկողութիւն և բոնարարեալ անիւ-
րաւութիւն մի՛ որ աղջին մէջ երբեք պակաս չէ՝
մանաւանդ սուրբ Խրուսաղվարայ գիտմամբ, լուսմքը
կամ զանցառութեամբ ծածկել. վասնզի մինչև ցարդ
ծածկելով բաց ՚ի վասէն ուրիշ բան մը չշահե-
ցանք. ուստի վերոյիշեալ գէպքը հետեւեալ կեր-
պով եղեւ. Ի 25 Աեպտեմբեր ամսոյ ուրբաթ օր
ժամը Շուկէսին Քրիստոսի սուրբ Ծննդեան եկե-
ղեցւոյ մէջ Յունաց կողմէն սովորութենէ գուրս
յանկարծակի աւելածութիւն մի և լուսնալ մի տես-
նուեցաւ, և սակաւ առ սակաւ իրենց եկեղեցւոյ
բարձր յատակէն Շուրը վար թափելով Հայոց բաժ-
նին եկեղեցւոյ յատակն ալ լուսնալու ձեռնամուխ
ըլլալ: “Կոյն կէտին Հայոց լուսարարը” որ այն տեղ
ուրիշ գործով մը զբաղած երս միայնակ ինքը չկըր-
նալով արդիլել՝ փութով իւր տեսչին լուր տուաւ
եղելութիւնը, և տեսուչն ալ անմիջապէս իրեն
յետ վարդապետ մի առնելով յեկեղեցին իշաւ. և
տեսաւ որ Հոյնք Շուրը թափեր են և սպունգով ու
աւելով Հայոց բաժինը կմաքրեն: Տեսուչը գէմ
կեցաւ և Հանաց գործը արդիլել. թէ այս մեր յատ-

**Ս.զցային Սահմանադրութեան գործադիր Յանձնաւ-
ժողովոյն գուատական երկրորդ տնօրքենութիւն :**

1864

Առաջնորդական վիճակ Զմիւռնիս :

Առաջնորդական վիճակ Զմիւռնիս :

Առաջնորդական փոխանորդ Յակոբս վարդապետ :

Նախապատրաստութիւն :

Գառառաները և մէջ թաղական խորհուրդներն կալմակի ետև, գոյծադիր յանձնաժողովն կը փոթաց այս Բ. անօրէնութեամբ զառառական վարչութեանց կազմութեանը վիրաբերակ ներկայ հրահանգը խրկել բոլոր այն վիճակաց, ուր արդէն Ա. հրահանգը կատարելապէս գործադրուելուն տեսլիկայի լրու հասած և յանձնաժողովից

ընդունուած է իրակ օրինաւոր և վաերական, և Առաջնորդական սահմանաց բաշխման ցուցակին մէջ Սահմանագրութեան սպահն չափանիկ բարիկարգութիւններն կեզրուական վարչութեան կողմանէ տնօրինուած է:

Օաշումակութեան ասա տրամադրութեանց համաձայնեցը-
նելու տնհրաժեշտ կարևորութիւնը տեսնուած է:

Հետեւապէս Ազգային Առաջնորդական վիճակներն
Տերութեան գտնառուական բաժանմանց համեմատ կազմա-
կեած էր այս:

Աւատի ամեն՝ Սուաջնորդ՝ որ կիդրսնական վարչութեան կարմանէ Արկայ հրահնագոր կ'անունի , ապասի

կացեալ բաժինն է դուք ի՞նչ իրաւունք ունիք աւ լելու, ուր է ձեր տեսուշը կանչեցէք թող գայ ։ Խսկ այս խովարարները ոչ տեսուչը կանչելու կամք տուին և ոչ ալ տեսուչը իւր կամօքը վար իջաւ և մէկը շտարակուիր որ այս խառնամբոխ աղազոյի ներուն ձայնը ինքը կրտսէք ։ բայց ի՞նչ օդուտ որ կամակորութիւնը ու անձնասխրութիւնը՝ քրիստոնէա վայել և եղայրական սիրոյն և խաղաղութենէ յեր դասելով չկամցաւ վար իջնալ և իւր խովարարները զսղել ։ ինչու որ անոնց կամակից էր մանաւանդ թէ թելագիր ։ ուստի իրր յանդէսա սուտ խուլ ըլլալով հեռույէ կդիմէր ։ Խսկ Հոյերը դարձեալ ընդդիմացան թէ մեր բաժինը արլից իրաւունք չունիք և ոչսովորութիւն ըստ ձեր ասութեան եւայլ գանազան քաղցր խօսքերով ջանացին արդիլել որպէսզի իրենց արդար իրաւունքը օի զուր չկրստուի և այսպէս երկու կողմէն վիճարանութիւնը շատնաշուշ, միմանց դէմ հակառակելու միջոցին ։ Կայիսոր Յունացից կողմէն ՁԱ համ միտրան մէկէն զուրսելուն, որ իրենց վանքին համար 10 միարան չունին, և սկսան աղաղակելով ոմանդ ջուր թափել և ոմանք աւելով մեր բաժինը մաքրել ։ Այս եղելութիւնը սոսկալի ահսարան մը կըներկայացունէր ։ Վասնզի Յոյնք կըջանային իրենց կամքը յառաջաւնել, իսկ Հոյք նոյն ջուրերունք մէջ սաքւենք և աւ կյափակեին անոնց ձեռքէն ։ և այսպէս շիոթութեան աղմուեկը բաւական միջոց տեսելին քերջը՝ Յոյնք սկսան կոռուի միջոցներ ի գործ գնել, և աշա աշադին հասա բիրերը (սոփա) յերեան հանեցին և ատամները կիրածաւէին, խոկ Հոյոց միարանները կարելի եղածին չափ քաղցր խօսքերով կը համազէին անոնց զայրացած վայրենի կիրքերը հանդարտեցունելու, ումանց ձեռքէն փայտը տանելով, ումանց ըրածնիդ քրիստոնէութեան չլայելու, և այլ ասոր նման խօսքերով կաշխատէին վէճին վերջ մը տալ ։ բայց դժբաղդաբար օգուտ մը չըրաւ այլ աւելի կատղեցան, և իրենց վայրենի կիրքերը յառաջ տանել կջանային ։ Այս վերջապէս յանդնեցան միայն մեր տեսչին վերաբերուն պատրել այն կէտին Հայերը սեսան որ իրենց իրաւունքը պիտի կորսուի և րոնութիւնն ալ չպիտի կրնան վանել անոնց բազմութեան նայելով, ուստի հարկադրեցաւ մեր տեսուչն փութով վեղալոյն ոսաիկանութեան լուր տալ, որ և գիւղիս հայազգի ժողովրդոց ջանասիրութեամբ քանի մի անկանոն զօրք (զապթիէ) փութով հասան, և հետեապէս հաղարագետը՝ աէրութեան

և մամիջապէս իր վկանակին օգնաւական ժողովը յատեւան դա
մարելով, և անորու անդաւակռնթ և անդը ամեն բանի, առաջ
հետեւալ բարեկարգութիւնը կատարելու միջի կոց :

Նախ՝ իրեն Առաջնորդական վիճակ համարուելու հայոց մարտունուած և գրահամեղիս մակատը նշանակուած կուսակալութեած թենէն զամանակակալութենէն դուռք գտնուած քաղաքը ու տասն կամք՝ զիւղեր՝ որք մինչև ցարդի իր առաջնորդութեանց թեմիքնն կը համարուէին՝ զանոնք բաժանել, ու յասուուկ նաև անկնէն բով իրենց թաղական խորհուրդներուն ծանուցանել՝ որ այսուհետեւ այն Առաջնորդութեան իրաւասութեան ներքեւ պիտի մոտենեն՝ որ իրենց գտնուած կուսակալու թեսն կամք բգեցխութեան մէջ կը նասի :

Երկրորդ այն քաղաքներն, աւաններն կամ զիսվերն՝
որք իր վիճակին համապատասխանող կուսակալութեան
կամ բարեխսութեան մէջեն, և մինչև ցարդ ուրիշ Առաջ-
նորդի մը իրաւասութեան ներքի կը գտնուին՝ ոտքազ-
կան խորհուրդսուզվեալ համակներով, փոխադարձարար
հրաւիրել, որ գան իւր առաջնորդական վիճակին սահմա-
նը մտնեն. և ըստ այնմ մասնակից ըլլան այս Շ. անօրէն-
տթեան հետևանքն ըլլալու ընտրական գործ աշութեանց
և ուրիշ Առաջային անօրէնութեանոց:

Ильинъ в.

Գալաքիան գործը :

Կազմուրին — եւ եղանակ բաշխման

**Յողութեած 1. Խըրաբանչիւր գաւառի մէջ հաստատուել
լիր զաւառական ժողովոց քանի հոդիէ բաղկանալ հարկ
ըլլալը բնակչաց թուոյն համեմատոթ եսամիշիղը ընտական
վարչութիւնը Առաջնորդաց հետ խորհրդակցութեամբ
որոշած ըլլալով, կը ծանուցանէ որ Զմիւռնիոյ Առաջ-
նորդական զիմակին զաւառական ժողովը երեսին
խանճերէ պիտի բաղկանայ:**

կանոնաւոր զօրքերսվ ևս անդ հասաւ , բազմութիւնը ցրուեց և խոռվութիւնը դադրեցուց , և վանքերուն աեսուչները կանչեց : Մերը և Լատինացը ողափառութիւն անդ , բայց Յունացը որ մինչեւ ցայտ վայր չերեւցաւ , անմիջապէս հազարապէտը լուր որկեց որ փոթով զայ . նայիս որ գլուխը Ճերմակ սրբիւ (խաւու) մի՛ փաթթած բազմութեան մէջ ներկոյացաւ . Հաղարապէտը հարցուց Յունաց տեսչին թէ այս տեղու բաժանորդ երեք ազգ կան , որուն հրամանաւ կը լոււանաք կամ ով հրաման՝ ըրաւ , մանաւանդ թէ այս լոււանալը սովորութենէ դուրս է . այս խօսքին ձոյնակից եղաւ Լատինաց խստովանահյրը : Յունաց տեսուչը պատասխանեց թէ տեղը մերն է պէտք է որ մենք լոււանանք շատ լաւ , Հայոց տեղը ինչ իրաւունք ունիք լոււալու , ասոր ալ պատուխանեց թէ սովորութիւն ունինք , կուզեն նէ իրենք ալ մող լոււանան : Այն ժամանակը Հայերը պատասխանեցին թէ դուք ո՞չ սովորութիւն ունիք և իրաւունք մեր տեղը լոււանալու . տեղը և իրաւունքը Հայոց կը լոււարերի . ուստի Հայերը կպարտաւուրին որ մահու չափ ճգնին իրենց իրաւունքը պաշտպանելու . համար : Այս ասութեան դարձեալ Յոյնք հակառակեցան . իսկ հաղարապէտը դարձեալ առաջարկեց որ նոյն տեղը որ Հայոց կվերաբերի . ոչ Հայք և ոչ Յոյնք մաքրեն մինչեւ որ փաշային ծանուցանեմ , և անոր հրամանին համեմատ գործը տեսնամ . ասոր ալ Հայերը պատասխանեցին թէ բարեւ . բայց Յունաց եկեղեցին ալ պէտք է որ այնապէս առանց մաքրելու մնայ : Յոյնք պատասխանեցին թէ այս մեր եկեղեցին է դուք ինչ կխառնուիք : Հայք ևս պատասխանեցին թէ ինչպէս այդ ձեր եկեղեցին է նմանապէս այս ալ մեր եկեղեցին և ազգի մի իրաւունք է , ի՞նչպէս կարելի է առանց մաքրելու թողուլ և գատի տակ ձգել : Այս խօսքէն վերջը հաղարապէտը Լատինաց լըւսարարը կանչեց և հարցուց անոր թէ այս տեղը ով կաւլէ . այն ալ պատասխանեց թէ Հայերը կաւլեն և տեղն ալ անոնց կվերաբերի , Յոյնք բան մի լունին այս տեղս , և երկար խօսակցութենէ վերջը հաղարապէտը տեսաւ որ իրաւունքը Հայոց է , հրաման ըրաւ որ իւրաքանչիւր ազգ իւր սեպհականեալ տեղը թող աւլէ . և անմիջապէս տէսանք մենք մեր տեղը աւլել և լոււանալ և Յոյնք ալ իրենցը : Եւ ահա այսպէս կոիւը վերջացաւ և Հայոց ազգը մեծ արիւնչեղութենէ ատեցաւ այս անգամ ևս , Այս գեպքերը Խրուսաղէմոյ մեծ վանքերուն իւրաքանչիւր կողմանց ծանուց

Համեմատ, գաւառութիւնն ժողովոց ալլ /7/ մասը՝ Եկեղեցաւ կան երեսիմիշանք պիտի կազմեն, զորս վիճակին մէջզըստ նուած բուօյ Եկեղեցականք պիտի ընտրեն . 4/7ը Առաջնորդանիան քաղաքին մէջ գտնուած Երևափոխանական ընտրունիերն պիտի ընտրեն և 2/7ն ալ գաւառին զունացան, թէ եմերուն կողմանէ պիտի ընտրեն. ըստէ է թէ Զմբոնիոց վիճակին զաւառական ժողովը պիտի քաղկունց այց. Եկեղեցական երեսիմիշանք 5
Առաջնորդանիան քաղաքին ընտրեալաշու, Երևափոխն, 20
Առաջնորդանիան թեմերէն 40

Digitized by Google

Ենորուրին եկեղեցական երեսփոխաններն կրնան ըլլան
եսպիկոպոս, վարդապետ և թէքարհանայ. բայց պէտք է որ
50 տարին լրացրացած և գոնէ 5 տարի առաջ ձեռնա-

զրուած ըլլոն, և որ և իցէ զատաստանի տակ չդժոնովն։
Յօշ. 4. Առաջնորդը քաղաքին մէջ դժոնուած բոլոր և
կիզեցականներին բարկուցեալ համագումարը ժողով մը
կազմելով օգնական ժողովին հետ մխատել Առաջնորդա-
նիատ քաղաքին մէջ և կամ մինչեւ 4 ժամ՝ հեռաւորու-
թեամբ՝ անոր մերձակայ զիւղերուն մէջ գանուող բոլոր
վիրացիւնալ հանդամոնիքներն ունեցող եկեղեցականաց
ցուցակը պիտի պատրաստէ. և իւր իրաւասութեան ներա-
քե դանուող բոլոր եկեղեցականաց խրաբանչերին մէկ՝
մէկ օրինակ վիզ օր առաջ պիտի խրկէ, հրաւիրելով վիրենք
որ այն անուններուն մէջն ընտրուելու երևփոխանաց
որոշեալ թուոյն համեմատ անձանց անուն քուէ թուզիթի
մը վրայ դրեն և զայն ստորագրեալ նամակի մը մէջ ծրա-
բելով իրեն խրկեն մինչեւ որոշեալ օրը։ Հասցէին վրան
կամ՝ տակը «Քուէ թուզիթ . . . (այս անուն) քահանացի
դրուած։

ուեցան , տեսցուք թէ ապարայն ինչ վերջ պիտի ունենայ . Այժմ այս և ասոր նման հանդէսներուն վերայ ազգային կեց բոնական վարչութեան և սըրաբազան Պատրիարքի ուշադրութիւնը կհրատիրեմք , թէ սուրբ Երուսաղէմի միաբանութիւնը մինչև ցերք այս սրտամաշ և արքենաթաթախ կոիւներուն մէջ պիտի տանջուի : Այս Միաբանութեան մէծ ակնկալոթիւնը և յայսը իւր բարեխնամ աղջապետներն են և միշտ անոնչյէ կսպասէ իրեն այցելութիւնը . որ օր մը չէ օր մը այս կոիւներուն վերջնական վախճան մը տալով աղջային իրաւունքները ապահով կերպի պաշտպանելու արտօնութիւն կստանայ շնորհի օգոստափառ և բարեխնամ կայսեր մեր :

1864 Սեպտեմբեր 25 , Աստուածատուր վարդապետը Ռուբենին :

ԿՈՍՏԱԽՆՈՒՊՈՒՔ

14 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Վայեալ ամսոյ 28ին տէրութեան նախարարները ի ժողով գումարուեցան բարձրապատճի Աալի փաշային բնակարան : Առջի օրը վսեմափայլ Կուտար փաշան երկար խորհրդակցութիւն մի ունեցաւ արտաքին զործոց պաշտօնէին հետ : Կըհաստատեն թէ այս խորհրդակցութեանց նպատակն է հրաման տալ լրդիպոսի փոխարքային , որ փոխառութիւն մի ընէ ի հատուցում 84 միլիոն ֆրանքաց , որ պիտի վճարուի Առեկի ջրանցքին տիեզերական ընկերութեալ :

Կերպի թէ այս զործը կատարելապէս լրդնցաւ . վասնզի Կուտար փաշան , որ ժամանակէ մը ի վեր մայրաքաղաք կըդ տնուէր , անցեալ շարժու եղիպատական պատերազմական ջրգենաւով մի վերադարձ Աղքամանգրիա երթալու :

Հալընի զօրաբանակին կրթութեանցը ներկայ գտնուող օսմանեան զինուորական պաշտօնատարաց յանձնաժողովը անցեալ շարժու գտղիայէն վերադարձ : Այս պաշտօնատարները մէծ զոհունակութիւն կըցուցնեն յիշեալ զօրահանդիսին մէջ իրենց եղած քաղաքավարական ընդունելութեանէն , մանաւանդ ի կողմանէ Կարուլոնի կայսեր , որ հաճեցաւ ի հաշ հրատիրել զանոնք և մարդարաբար խօսակցի անոնց հետ :

Յայսնի է որ յիշեալ յանձնաժողովը գլխաւոր Աամի փաշան էր , հանգուցեալ Քիմալի փաշային որդին , որ իւր կրթութիւնը մայրաքաղաքին զինուորական պարոցին մէջ ընդունած ուսումնական զօրապետ :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Համին Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :

— Ասկէց զին թէ երկու տարի յատաշ բարձրագոյն Դրան հրամանաւ Ապարաշ զացօց յանձնաժողովը , որուն անգամներն էին վսեմափայլ Վիշի և մեծարդոյ տեեար Աղարէդիան Ապարի է գիտակին և Տալութ էֆէնտին , անցեալ շարժու վերադարձան ի մայրաքաղաք :